

պաշտպանին ու սանին միջեւ, և Պայրըն շրթունքին վրան փոփոխակի դիւային ու հրեշտակային ծիծաղ մ'ու ժալիս մը կըծ-կելով թողուց Անզլիան և գնաց իր առաջին ուխտաւորի ուղեւորութեան, ֆորթու-կալ, Սպանիա, Յունաստան, Ալպանիա, Իզմիր, Պոլիս, Հրջեցաւ ամէն կողմ գիւ-սաւորի մը հրավառ անցըին նման հին բաղացակրթութեանց և կայսրութեանց շիրիմներուն միջեւէն:

\* \* \*

Հազիւ անցած էր քսանևմէկ տարին : Աինչեւ հոս չյիշեցի թէ զգայնամոլ իր խառնուածքով եօթը ութը տարեկանին, նոյնիսկ մենաւորի թշուառութեան տարի-ներուն բոլոր հանդիպած գեղեցկութիւն-ներուն իր անտիական պաշտումի անմեղ պարզորէն հասկցնելու չափ խոսիւ : Այս ցեղեցին առաջարկ առաջնին՝ Մերի խունկը վերընծայած էր : Եօթնին՝ Մերի Խօփիան, ու նմանելու համար հնութեան Տըփ, ութին՝ Մարկարիդ Բարքըր, իննին՝ Մերի Չաւրըթ, և ուրշ շատեր մազնիսաւ-ցան հրաշող իր կապոյտ նայուածքէն : Այս բոլորին մէջ, մին սակայն, Մերի Չաւրըթ պահեց բանաստեղծին հոգիին մէջ երկար տարիներ իր հմայըր, այնքան գեղ-անուշ որ դրախտէն իջած էր իր անուշ ձայնով, և բարի ու անմեղ նայուածքով ձայնով, և պատանի Պայրընի սրտին ու հոգիին հա-պատանի Պայրընի սրտին ու հոգիին :

### Զ Օ Յ Է Մ Ո Ւ Ս Ա Ս Ա Ր Ա Յ Օ

(չողիս զքեզ կը պաշտիս)

Աթէնքի Կոյս իրարմէ բանուելէ առաջ, Դարձուր ինծի, ախ իմ սիրալս գարձնւր ինծի . կամ քանի Որ ան խուսափած է կուրծքէս, պահէ՛ զայն մնացածն ալ առ : Լսէ մաղթանքս մեկնումէս առաջ,

Զօյէ մու սաս աղաքո:

Այդ ծածանող մազերուն զանգուրներով, Ուրոնց միջեւ Եգիշական ծովուն հովերը կու զան Խաղալու սիրով, այդ արտեւանունքներով, որուն ծովերը Երփնապակի զոյն, կը փայփայէն այտերուդ քաղցր Վարդաթոյր թաւիշը, այդ եղնիկի

Անհամբոյր աչքերով,

Զօյէ մու սաս աղաքո:

Այդ շրթներով, որոնց կը բաղձայի հպել իմիններս, Այդ հասակով, բանտարկութ նել զօտիի մը մէջ, Այդու այլաբանական ծաղիկներով որ կ'ըսեն ինչ որ Բոլոր այլաբանական ծաղիկներով որ կ'ըսեն ինչ որ Բառերը չեն կրնար արտայայտել այնչափ լաւ,

Աիրոյ փոփոխակի արցունքներով, հառաջներով

Զօյէ մու սաս աղաքո:

Կոյս Աթէնքի, մեկնեցայ, գորովալի գեղեցկութիւն Մտածէ ինձ, երբոր մինակ մնաս դուն, թէեւ Փախչիմ ես Աթամպուզ, Աթէնք պահէ սիրոս Ու հոգիս կրնամ դադրիլ քեզ սիրելէ,

Ոչ, Զօյէ մու սաս աղաքո:

Պայրընի առաջին ճամբորդութեան ըն-կերը, և ցմահ իր անդաւաճան մտերիմը Հօպհաւուզ, յիշատակներուն մէջ կը զրէ Պայրընի իզմիր այցելելուն մէկ միջա-դէպը բանի մը բառով.

«Մեկնելունէս քիչ առաջ Միսիս Ուեր-րի, անզլուհի մը Պայրընի գեղեցիկ գանգուր մազերէն խոպոպ մը կարեց և շատ մը արցունք թափեց : Գեղեցիկ և անմար զգացում տիկնոջ մը համար որ զոնէ յիսունեւվեց տարեկան էր »:

Աթէնքէն ճամբայ չելած Պայրըն Լոն-տոնի իր մտերիմին Հոճունի զրեց հետա-գայ տողերը.

(Շարութակելի)

### ԱՆՏԵՂԻ ԲԱՐԲԱՆՁԱՆՔ ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԵԱՆ ԴՒ

Ժամանակէ մը ի վեր Հայ Եկեղեցւոյ բա-րեկարգութեան հարցը կը ծեծուի ազգային լւ-սազիրներու և պարբերաթերերու մէջ, և յա-ջողութեան իբր գլխաւոր պայման, ցոյց տուին ոմանք կերպականութեան բերականոնու մը կամ բարոյական բարձրացումը :

Սակայն զարմանքով կը հանդիպինք գեռ նոյն դասակարգէն ոչ միայն ուխտագրուժնե-րու, այլ ինչ որ աւելի ցաւալի է, կեզծ ու կոչումէ զուրկ փիլոնաւորներու, որոնք չեն ու-գեր հասկնալ թէ ինչ է իրենցմէ պահանջուածը :

Առջեւնիս թարմ օրինակ մը ունինք այս ցաւալի իրականութեան : «Հ. Կոչնակ »ի թիւ 5 ին մէջ կը կարգանք բաց նամակ մը թիւրա-նէն ուղղուած նոյն թերթին խմբագրութեան՝ Ցարութիւն Քհնյ . Սարհատեան ստորագրու-թեամբ : Շնորհունակ Տէր Հայրը պատրուակ

բոնելով ծանօթ գէպերու կրկնութիւնը, բայց իրապէս իր վատառով ճամոզումներէն մդուած, կը յայտարարէ ի լուր աշխարհի թէ «Հայ Հո-ջողութեան իբր գլխաւոր փորազու են՝ ի շարս այլ բա-րեկարգութեանց, վերջ տալ կուսակրութեան հարցին՝ իբր ՅԱՒՏԵՆԱԿԱՆ ԱՐԱԾ ԳՐԻՍՈՆԵԱԿԱՆ ԽԱԿԱՐԵԱԿԱՆ, ՄԱՐԴԱՆԵԱՐ և Ժա-մանակավրէս ՍՊՈՒՐՈՐԻՒՅՆ, վասն զի՝ կ'ե-րակացնէ յաղթականորէն – անցել են վանա-կան ու ձկնաշորական կեանքի խատապահանչ կանոններն ու մտայնուրիշներն» : Ընդգծուած այս բառերը նոյնութեամբ իր ապրանքներն են :

Արգարեւ պիտի չուզէինք անդրագանալ այս կարգի այլանդակութեանց՝ իբր ցաւալանց հո-գիի մը արտադրութիւն, եթէ նկատի չառնէինք անոնցմէ ծագելիք զայթակղութիւնները՝ որ շատ աւելի մեծ ու աւերիչ կրնան ըլլալ՝ քան ուխ-

տազանցներէ եկածը։ Այսպիսիներ իրենց արգահատելի կացութեամբն իսկ՝ զուցէ չեն ուրանար գերազանցութիւնն ու սրբութիւնը այն վիճակին զոր կորուսին, մինչ Տէր Հօր պէս ապրողներ զայն կ'անարգեն ու կը վարկաբեկին իբր քաջամարտիկ ախոյեաններ ամուսնութեան խորհուրդին, որպէսզի ամէն Հայ վարզապետներ կարենան իրենց պէս վայելել սեռային հաճոյքները՝ աշխարհականներու հաւասար իրաւունքով։ Ուրիշ կերպ կարելի չէ մեկնել այդ անպատկառ ու հակասական բողոքը, որով թէ եղած սայթաքումները կը մեղադրուին և թէ կուսութեան ասուուածային նուիրականութիւնը կը մերժուի։

Ահա խնդրոյն բուն ցաւալի կէտք։ Ո՞նհաշ-  
տական գործերու համար ամէն մարդ անշուշտ  
պատասխանառու է Աստուծոյ և իր խղճին առ-  
ջեւ, բայց հրապարակային ճամարտակու-  
թիւններն անհետեւանք չեն մնար, « իբրեւ ըզ-  
քալցկեղ ճարակ զտանեն », մանաւանդ եթէ  
քարոզիչը սքեմի տակ ծածկութած մէկն է՝ որմէ  
ծայր աստիճան զգուշաւորութիւն և սրբութիւն  
կը պահանջէ Սուրբ Հոգին. « Երթունք քահա-  
նայի զգուշացին զիտութեան, զի հրեշտակ  
Տեառն Ամենակալի է »:

և « Են ներքինիք, ըստու, որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեան Աստուծոյ ». — Պէտք չէ հաւատուալ Պօլոս Առաքեալին սա խօսքին. «Եթէ ոք այլ ազգ ինչ ուսուցանիցէ» և ոչ անսայցէ ողջմուռթեան բանից Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, այնպիսին հպարտացեալ է և ոչինչ ոչ գիտէ» . — Դատարկ խօսք համարելու է նաեւ Յովհաննու Յայտնութեան մէջ զրուածը. «Հարկանէին զքնարս իւրեանս և երգէին զերգս նորս... Սոքա են որք ընդ կանայս ոչ խառնակեցան, և են կուսանք... սոքա ընտրեցան ի մարդկանէ առաջի Աստուծոյ և Գառինն » եւն. — Ու վերջապէս ծիծագելի մոտայնութեանց արդիւնք են՝ ինչպէս կը յայտարարէք արդէն, թէբայիդները և Հայաստանի ամայցած երբեմնի շէն վանքերն ու կրօնաստանները, որոնց համար Հարականի մէջ կ'երգենք սա խօսքը, մեր Շնորհալի Հայրապետին սրտէն բխած. «Գիշեցկացան անապատք մաքուր կուսութեամբ» : Բայց այսչափով չի լմնար ցնորսաբանութիւնն ներու շարքը: «Հակաբնական » է, կ'ըսէք, կուսակրօնութիւնը, յար և նման նիւթապաշտներուն՝ որոնք չեն ընդունիր, ի միջի այլոց, առտուածային շնորհաց հզօր օժանդակութիւնը: Այս հրեշտակային առաքինութիւնը ոչ թէ անկարելի կարծելու էք հեթանոսաբար, այլ գիշերագանցապէս բարձր և դժուարին, կարօտ երկնային ամենայաղթ ոյժի մը՝ ամբիծ և անարապահուելու համար, զանձ մը՝ զոր ստացողը պիտի տանի «յամանս խեցելէնս» : Առաքելական է պատգամը. «Տեսանիմ այլ օրէնս յանդամս իմ՝ հակառակ օրինաց մտաց իմոց, ո՞կ ապրեցուցէ զիս ի մարմնոյ աստի մահու, բայց շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» :

Այս եւ ասոր պէս նուիրական փաստերէ չազգուող մը մեզի կը յիշեցնէ ծիծագաշարժ օրինակը պառէսին, որ որթատունկի մը վերեւ փայլող խաղողի ողկոյզին հասնիլ չկարենալուն համար՝ «խակ» է կ'ըսէ ու կ'անցնի կ'երթալ:

Դարձեալ «կոչնակ» ի մէջ երեցող կուսակրօնութեան (կարգական կոռակիրօններու) զայթակղալիք հատուածը սառն յուզմունքով կարդացած էք եղեր. այդ իսկ կը մատնէ Զեր նելու քինը. ճշմարիտ ու անկեղծ յուզումը՝ արդիւնք սրտի և ջիկերու զգայնութեան, շատ հեռի է սառն ըլլալէ, և այս վերագիրը կրնայ պատշաճիլ այն երեւոյթին՝ որ կեղծիք կ'ըսուի:

ման չայ Եկեղեցւոյ բարեկարգութեան, այնպէս չէ: Այդ չի՞նչանակեր միթէ օրէնքը ջնջել՝ օրինազանցներու հաճոյք ընելու համար, վերցնել պետական ու հոգեւորական հսկողութիւնները, փակել պատարանները և բանալ բանտերը՝ որպէսզի ոճրագործներն ու անբարոյականները ազատ համարձակ հետեւին իրենց անբանական բնազդներուն: Տեսէք թէ ուր պիտի յանգի ձեր նմաններուն հնարած բարեկարգական մեթոսը:

Վերջացնելու համար՝ խօսքը կու տանք այնպիսի մէկու մը՝ որ իրաւունք ունէր իր տուածդասը ձեզմէ առնելու:

« Սիուային բնազդին գործունէութիւնը զմեզ առժամապէս անհազորդ կ'ընէ Աստուծոյ հետ: Այս պատճառաւ է որ գոյութիւն ունի կուսակրոնութիւնը, մշտապէս հաղորդ մնալու ուխտ մ'ըլլալով Սրբոյն Աստուծոյ հետ: Շատեր ասիկա հակաբնական կը նկատեն, հետեւաքար՝ անզործագրելի. ուստի և մանաւանդ, ինչ որ ահաւոր հետեւանք է, առաջնորդ կեղծիքի, մար-

դախարութեան և աստուածխաբութեան: Այս էր տեսակէտը Լուտերի, Բողոքականութեան հիմնագրին, որ սերնդագործման ամբատուր բնազդը աւելի մեծ մեղք կը սեպէր քան պոռնկութիւնն իսկ, և որուն համար ձգելով իր վանականի սքեմը՝ ամուսնացաւ: Այս տեսակէտը անընդունելի է անշուշտ: Սրբուրեան մէջ անուն հոգեւոր կեանքի զբաղութն իսկ է Աստուծոյ փափաքը ու հրամանը: Կուսակրօն կեանքը փրկչական քարոզութիւնն է և առաքելական կրկնուած պատուէր, ոչ հանրական հրաման՝ այլ նախապատիւ շափող... Պօղոս Առաքեալ կ'ուզէ որ ամէնքն ալ՝ եթէ կրնան՝ իրեն պէս ըլլան, այսինքն կուսակրօնութեան հետեւին, « և անոնք որ կին ունին՝ այնպէս ըլլան որպէս թէ չունին »: Այնպէս որ ամուսնացելոց համար իսկ տեսակէտով մը կուսակրօնութեան հրաման կայ քրիստոնէութեան մէջ »: (Հրեղէն Սիւն. թ. 11, 12, էջ 972):

Հ. Թ. ԹՈՄՈՆ

## "LE FOYER," ՍԱՅՐԱՔՈՒՄ

Հսու կ'արժէ անգամ մը եւս յլշնւ չու  
մոզումներուն էն նշանակալիցը։ Դուք կը պահ  
հանջէք կուսակրօնութեան բարձումը՝ իբր պայմ